

ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՎԱԿՈՒԹԻՒՆ

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Այս սակաւաւոր անձանց մէկն է
աս վարդապետը, որ թէ իրենց ան-
արատ վարքովը, թէ ազգին բարե-
րար ըլլալով և թէ օտարաց օգտակար,
արժանապէս ՈՒԵծ կ'ըսուին երկրիս
վրայ ալ՝ երկինքն ալ։ Հայստանի
երկու հազար տարուան հիւսած ու-
սումնական պսակին ամենէն պայծառ
ծաղիկն է։ Մեր ազգին բարերարաց
մէջ այնչափ իրաւունք ունի առաջին
ըսուելու՝ որչափ որ անոնց շատին բա-
րիքն յիշեցընողը ինքն է մինչև ցայսօր։
Հայոց ազգին անհրաժեշտ մէկ պարտ-
քը պէտք է ըլլայ նաև այնպիսի անձի
մը վարքը գիտնալը՝ որ արժանապէս
ըսուեցաւ հայր եկեղեցւոյ և հայր
դպրութեանց, սուրբ և մարդարէ,
պատմաբան, հնախոյզ, գլուխ բանա-
սիրաց, պերճախօս, քերական, քեր-
դողահայր, աշխարհագիր, թարգ-
ման, դպրապետ, և այլն. Թէպէտ և
իրեն այսչափ մեծամեծ արդիւնքը և
մեր պարզ ոճը չեն ներեր իրեն ար-
ժանի վարք մը՝ թող թէ գովեստ մը
հիւսել հոս։

Չորրորդ դարուն վերջերը (կամ
370^{ին}) Հայաստանի ընծայուեցաւ
Ո՞վլսէս , Տարոն գաւառին Խորեն
կամ Խորնի աւանը , անոր համար
Խորենացի ըստւեցաւ : Վստուած զին
քը իր ազգին կրկին պարգև մը ընե-
լու համար՝ կեանքը ինչուան 110
կամ 117 տարի երկրնցուց : Դալոր ան
դարը Ո՞վլսէս երկու բանի ետևէ ե-
ղաւ , աստուածպաշտութեան և ի-
մաստութեան , և երկուքին մէջ ալ
կրնանք ըսել թէ հասակին հետ ա-
ձեցաւ , և ան վսեմական զգացմունք-

ներով գրեթէ երկիրս ու իր երկրա-
ւոր նիւթը մոռցած էր . բնութեամք
փափուկ , մտաւոր աշխատանքներով
մարմինը տկարացած . և այնչափ եր-
կայն ապրիլը իր սակաւագէտ և ժուժ-
կալ կենացը նշանն է :

Ղն ատենն որ Խճնորաստեղծ հայ-
կական տաւերով սրբոյն Խեմրոպայ
ջանքը վարձատրեց, հանեց զիյորենա-
ցին ալ իր ջանասէր ընկերներովը՝ որ
իրենց Ճարտար դրչովը Հայկայ ու Խ-
դամայ լեզուն խօսեցընեն նաև մար-
դուս աչքերուն : Խերենայ թէ նո-
րահաս երիտասարդ մըն էր Խովսէն
ընկերներուն հետ իմաստութիւն սոր-
վելու խրկուած ատենը . միտքը զար-
դարուած վառվըռուուն աշխուժով,
սուր յիշողութեամբ, ընտիր ախոր-
ժակով, իմաստութեան սիրով ու նա-
խանձով և “ Լատարելագոյն յարմա-
րութեամբ ”, ինչպէս ինքն ալ կը վը-
կայէ . ժամանակին ագահ, գրքեր
խառնելու անխոնջ . շրջան ըրաւ պը-
տրտեցաւ Խիւնիք, Խոդեսիա, Խ-
տիոք, Շիւզանդիոն, Խթէնք, Նը-
ռում, Պազեստին, Աղեքսանդրիա,
մէկ խօսքով ան ատենուան աշխարհին
ամէն ծաղկած քաղքը ըները, խելացի
մեղուի պէս քաղցր ծաղկըներու վրայ
իջնալով, և Ճարտար նկարչի պէս զա-
նազան գոյներով միտքը զարդարելով:
Խրկար ատեն կեցաւ Աղեքսանդրիա՝
որ գրքերու շտեմարան էր . հոն ե-
րեելի իմաստասէր մը գտաւ որ ԽՄ
նոր Պղատոնս կ'անուանե . չգիտ-
ցուիր՝ Խիւրեղ Աղեքսանդրիոյ հայ-
րապետն է աս Պղատոնը թէ արտա-
քին իմաստասէր մը, ուսկից շատ բան
սորվեցաւ . հոն թերեւս Պապ աղեք-
սանդրացւոյն աշխարհագրութիւնն
ալ աչքէ անցուց և Պտղոմէսոսի գրա-
ծին հետ բաղդատելով՝ շինեց համա-
ռոտ աշխարհագրութիւնն մը : Պարքե-
րէ զատ՝ շատ բան ալ իր ընկերներէն
և իր ազգային Ճամբորդներէն տեղե-
կացաւ, անանկ որ իր գարուն ամե-
նէն հմուտ անձանց մէկն էր աշխարհ-
քիս վրայ :

Ղայսպէս կենդանի գրատուն մը դառնալով, “ Ղայսափ աշխատանքէս ” վերջը, կ’ըսէ ինքն իր բերնովը, կը ” դառնայի հանգչելու իմ հարցս ” քով, Այսակայ և Մետրոպայ . ա . ” նոնց մէկ քաղցր նայուածքը, մէկ ” ժամփութիւններու ” մուցընել պիտի տային . ո՞ գիտէ ” ինչ տաք սրտով զիս պիտի գրկեն, ” ինչպէս պիտի քննեն զմեզ ու զար . ” մանան մեր յառաջադիմութեանը ” վրայ, ինչ հայրական աննախանձ ” սրտով պիտի ցնծան՝ երբոր տեսնեն ” որ զիրենք ալ անցուցեր եմ . . . ես ” աւիմուրախութեանս երգերը կը ” պատրաստէի անոնց առջին ձիա . ” լով երգելու . . . Միտոս . նման ան որդւոյն որ երկար օտարութենէ դարձած՝ ծնողական տունը մտած ա . տենը՝ հօրը մեռելը դուրս հանելուն հանդիպի, Մովսէս մտաւ Հայաս . տան . ո՞ւր են ան ուրախական երգե . րը, որոնց պատասխանը կարծէր թէ չերգած պիտի լսէ . տիսուր լուութիւն չորս դին պատեր էր, կախուած երես . ներ դիմացն ելան . ցաւալի՛ փոփո . խութիւն . հիւսիսային Մսիոյ ամե . նէն երեւելի թագաւորութիւնը՝ Մո . շակունեաց 600 տարուան գահը կոր . ծաներ էր . արեւելեան եկեղեցւոյ փառաւոր մէկ քահանայապետու . թեան ցեղը 150 տարիէ վերջը դադ . բեր էր . Այսակ ու Մետրոպա Մով . սեսի սրտին միխթարանքը ու սիրելի . ները՝ գերեզմանական քարով ծած . կուեր էին . ալ անկէ ետեւ “ Մըւը . ” ներս արցունքի ազգիւր, շրթունքս ” ողբոց երգարան դարձան, ” կ’ըսէ : Մս ցաւը աս սուգը ինչուան իր մահը չկրցաւ մոռնալ . վասն զի իր ար . ծուային հօգետես ազգովը լաւ կը տեսնէր Հայաստանին ըրած կարուս . տը և ապագայ չարիքը, որուն սկիզ . բը իրօք ալ տեսաւ :

Ոմէ որ բազդ ըսածդ կոյր ըլլար, մանաւանդ՝ թէ որ Մստուծոյ կամքը մեր փափագին հետ միանալու ըլլար, Մովսէսի իրեն ուզած Մրամայ ու

Տիգրանայ օրերը պէտք էին, որ թա . գաւորական ուժին վրայ կոթընած՝ Մթէնքի դարերը Հայաստան փո . խադրէ և Հունաստանի նախանձելի նախանձորդ ազգ մը հանէ : Բայց զուրկ մացինք աս երջանկութենէն . Պարսից պատերազմը՝ Հայաստանի եկեղեցին ալ, ատեանն ալ, ուսում . նարանն ալ պղտորեց : Մ ռամշապուհ չկար որ ազգին արթընցած եռան . գուն հանձարները գրկէ ու վարձա . տրէ . Այսակ ու Մետրոպա չկային որ Մովսէսը իրենց վարժարաններուն գլուխ դնեն . երկայն ձմեռներէ վեր . ջը խաղաղ ու զուարձալի գարուն մը աիրեր էր քսան տարիի չափ Մըշակու . նեաց մէջ, իսկ հիմայ մըրկալից ե . ղանակ մը հասեր էր, ուր ամէն մարդ իր գլխուն ձարը կը մտածէ, ոչ մեծին նայող կայ ոչ փառաւառին . պէտք ե . ղաւ որ Մովսէս ալ հասարակ մար . դու ու աննշան վարդապետի մը պէս մառցուի, աչքի տակ ցինկնայ, ու Հոմերոսի պէս բեռը կոնակը շալ . կած՝ գեղէ գեղ դունէ գուռ պտըտի ծանը հառաջանքով մը սրբելով ան . գամ ծնաւ մեզի մեր Հայաստանը . և սակայն շունչը բերանը հասած ատենն ալ մէկ հանգստարան մը չէր գտնէր, ինչպէս ինքը կը վկայէ : Տիսւր ու ամօթալի փոխարէն, որ շատ անգամ մարդիկ իրենց մեծամեծ բարերարա . ցը հատուցեր են, ու ցաւով սրտի պէտք է խոստովանինք որ մեր Հայերն ալ շատ հեղ . անոր համար մեր նոր ուսմանց ծնողերանաշնորհ Միխթար հայրն ալ կ’ըսէր իր աշկերտներուն, ” Բարձցուք ըստ Մովսիսի Կյարենա . ցւոյ ինքնին զալարկս մեր ’ի ձանա . պարհի .” :

Տասը տարիի չափ ասանկ անցնե . լէն վերջը՝ ժամանակը քիչ մը հաշտե . ցաւ . խաղաղութեան հով մը փշեց, արեւ սկսաւ երենալ Հայաստանի վրայ, թէպէտ և միշտ ամպերու մէ . ջէն . անձանօթ չմնաց Մովսէս . այս . պէս լսուր վերջապէս կը յայտնուի,

թէ և երբեմն շատ ուշ։ Արչափ որ
անմիխթար էր Հայաստանի բաղդին
վրայ, այնչափ ուրիշներուն միխթա-
րութեան ինքը պատճառ եղաւ, և
սկսան բան ձանցողները Աահակ Վա-
ծրունոյն հետ վկայել իրեն՝ թէ
“Դու մեզի երկրորդ Աահակ ու
” Աեսրոպ ընծայեցար՝ անոնց առ
” Վատուած փոխուելէն ետե . . . աս
վկայութիւնը ետեկի դարերն ալհաս-
տատեցին, միշտ զինքը երկրորդ ու-
սումնական Լուսաւորիչ սեպելով,
Լազնկայ Աողբացոյն մեռնելէն ետե-
զինքը Բագրեանդայ և Վաշարու-
նեաց եպիսկոպոս ըրին. շատերը ե-
կան իրեն աշակերտելու, որոնց գլխա-
ւորները կ'երեան իր պատիկ եղայրը
Վամբրէ, իր քեռորդին Դաւիթ ան-
յաղթ, Ատեփանոս սիւնեցին, Ծակո-
դորոս, և այլն. Խնքն առջինն եղաւ
որ Հայերէն լեզուն քերականական ու
ձարտասանական կանոնաց վրայ ա-
ռաւ, անոր Համար ալ Վերդողահայր
ըսուեցաւ. ամէն ուսմանց ալ վար-
դապետ կրնար ըսուիլ, անոր Համար
կը կարծուի որ ինքն էր սրբոյն Աա-
հակայ դպրապետ ըսուած Վավսէսը,
թէպէտ և աս բանս իր դուրս երթա-
լէն առաջ պիտի ըլլայ. ինքն էր նաև
Հայրապետանոցին դատաւոր ըսուածը
Ա արդանանց պատերազմէն առաջ.
ինքն էր Կարին քաղքին շինութեանը
կամ նորսգութեանը վերակացուն.
թէ որ աս իրաւ ալ չըլլայ՝ կը ցուցընէ
իր մեծ անունը և յարդը : Խնչուան
խօր ծերութիւն իր բանը գործն էր
Հոգեոր և ուսումնական լուսաւորու-
թեամբ լուսաւորել իր ժողովուրդը .
շատ բան շարադրեց, աւելի շատ ալ
թարգմանեց. շատերը իրմէ տեղե-
կութիւններ կ'ուզէին, ամենուն ալ
սիրով կուտար. այսպէս իր մնացած
գրուածներուն մեծ մասը մէկ իշխա-
նի մը կամ աշակերտի մը խնդիրքով
գրած է :

Զգիտցուիր թէ ո՞ր տարի զրկուե-
ցաւ Հայաստան իր կենդանի փառ-
քէն, իմաստնոց Կեստորէն. Երբ ան

հոգին դարձաւ երկինքը, որուն ազ-
նուագոյն պարգևները միայն երկրիս
վրայ կը փնտուէր, այսինքն է Վատու-
ծոյ սէրը և իմաստութիւնը. մեր ժա-
մանակագիրները Օենոն կայսեր ա-
տեն՝ 487ին կը դնեն իր մահը :

Իսկ իր հարիւր տարուան մտաւոր
աշխատանքները ուր են հիմայ. բա-
բէ. գրատուններ կարդացողին ու
գրողին գործքերը մէկ հատորի մը
մէջ ամփոփուած են . . . ով անխնայ
ժամանակ, որչափ պարտական ես Կյո-
րէնացցոյն և Հայոց դպրութեանը .
ոհ, արդեօք պիտի տեսնենք ան եր-
ջանիկ տարին՝ որ իր գրուածներէն
նոր բան մը երևան հանելով՝ քուխստ
թանկագին յափշտակութիւններէդ.
մէկը ննջես վրէժինդիր իմաստութե-
ցանկէն . ո՞ր բարերարը արդեօք պի-
տի ժառանգէ այն անհամեմատ փառ-
քը որ ասանկ գիւտ մը ազգին ծա-
նուցանէ :

Բայց քանի որ աս ցաւուն ու կսկը-
ծելի յուսոյ մը մէջ ենք, դառնանք
գոնէ աչք մը տանք ան մէկ քանի մը-
նացորդներուն՝ որ հազար չորս հա-
րիւր տարուան ժամանակին ալեկո-
ծութենէն ազատած՝ հասան մեզի,
և զանազան կողմերէ մէկտեղ եկած՝
առաջին անդամ 1843ին բոլոր մատե-
նագրութիւնը տպուեցաւ. Այ գը-
րուածներս են, Պիտոյից գերքը՝ որ
իր Ծակոդորոս աշակերտին Համար գը-
րեց, Ճարտասանական գրուածներ և
օրինակներ՝ Ծակովն աղեքսանդրացի
հսետորին հետեւելով, շատ բան ալ
քովէն շինած. կորսուած յոյն հեղի-
նակներու վկայութիւներ ալկը բերէ .
թէպէտ և զուրցուածքը և միտքը
խրթին, բայց շատ սքանչելի և յստակ
դարձուածքներ ունի : — Վերակա-
նական գրուածքներու հատուածներ,
որոնցմէ ոմանք ուրիշ Վավսիսի մը
գրուածք կը կարծուին . — Հոփիսի-
մեանց Ճամբորդութե պատմութիւ-
նը, որ Հայոց պատմութեան և հին
կրօնիցը վրայ ալլոյս կուտայ : — Հը-
ոփիսիմեանց վրայ գեղեցիկ և սըր-

տանց գրած ձառ մը , որ իր վերջաւ-
րանին մէկ խօսքէն կը կարծուի թէ
Խորենացւոյն առջի գրուածներէն
մէկն ըլլայ : — || արդավառի ձառը :
— ||ուրբ . Կ'ստուածածնայ ազգա-
տոհմին պատմութիւնը , որ Պաղես-
տին եղած ատենը տեղեկացեր էր .
և Այսուրբ Կ'ստուածածնայ հրաշալի
պատկերին և անոր ննջմանը և վերա-
փոխման պատմութիւնը . աս պատ-
մութիւնը Այսակ Կ'րծրունիին գը-
րելով . մարդարէութեամբ իրեն կը
գրէ թէ քու ցեղէդ իրեք եղացր հա-
ւատքի համար պիտի բռնուին , մէկը
պիտի ուրանայ , երկուքը պիտի նա-
հատակուին , ինչպէս որ եղաւ 300
տարիէն ետեւ . նոյնպէս կը գուշակէ
թէ քու ցեղէդ թագաւորութիւնիտի
ելլէ , որ ան ալ եղաւ : — Ը արական-
ներ : — Լզօթք մը : — || Երոյիշեալ
Կ'չխարհագրութիւն՝ համառօտ բայց
շատ հմուտ , այնչափ որ Աէն-Ար-
թէն գաղղիացի հայագէտը աս դա-
րուս սկիզբը պնդեց թէ ատիկայ Խո-
րենացիէն ետքը գրուած է՝ մէջը շատ
տեղեկութիւններ ըլլալուն՝ որ ետեի
դարերուն մէջ իմացուեցաւ . ասոր
լաւ պատախան տուած է բազմար-
դիւն Խնձիճեանը¹ : — Հայոց պատ-
մութիւնը , որ դանձ է անդին : Իսկ
թարգմանածներէն՝ որ խիստ շատ
էին՝ հիմայ և ոչ մէկը յայտնապէս իր
անունովը կը ձանցուի , հապա կար-
ծիքով միայն կ'ըսուի թէ իրն ըլլան
Կ'ցէքսանգրի վարքը , Կ'ստուածածնի
մէկ մասին սրբագրութիւնը , սրբոց
Հարց քանի մը գործքեր , թերևս Եւ-
սեբիոսն ալ , և այլն : Կ'սոնցմէ զատ
պատմութեան մէջ շատ երևելի դի-
պուածներուն վրայ կը խոստանայ
զատ գրել , որ անշուշտ գրած ալ կ'ըլ-
լայ . ասոր մէկ ապացոյցն ալ է իր
պատմութեան Չորրորդ մասը , որ
դժբաղդութեամբ գեռ մեր ձեռքը
չէ հասած , բայց ինովմա Կ'րծրունին
թ դարուն մէջ կը վկայէ , թէ “Պը-
” բեաց զգիրս պատմութեան Հայոց

1 Հնակոս . Հայ . Գ . 303-314 :

, մեծաց հրաշազան յօրինուածով
,, սկսեալ յ՛գամայ մինչեւ ’ի Օւնոն
,, կայսր : . . . Որպէս գրեալ աւան-
,, գեցաւ մեղայս ’ի Չորրորդ գրուա-
,, գի խոստաբանութեան պատմու-
,, թեան Ովավեսի Խորոնեցւոյ , վե-
,, բադարձութեան ’ի վերայ երեցունց
,, գրուագեալ հատուածին „ :

Կ'ս պատմութիւնը՝ ինչուան հիմայ
ձանցուած թէ Ովավեսի և թէ
Հայաստանի ամենէն պատուական
գրաւոր գործքը ըլլալով՝ թէ մեր և
թէ օտար ազգաց առջեւ , չենք կրնար
հոս լուսութեամբ անցնիլ . վասն զի ա-
նով է որ Հայաստանի իր հին ու կոր-
սուած գրականութեան մէկ ձաշակը
կ'առնէ . անով 1400 տարուընէ՝ ի վեր
Հայք իրենց ազգը և փառքը կը ձանց
նան . ան է բոլոր աշխարհիս դիմաց
մեր հին ազնուականութեան վկայա-
գիրը , որ ուրիշ ազգ մը չկրնար յա-
փրշտակել կամ ուրանալ . անով կրնայ
Հայաստան պատմագրութեան մու-
սային իմացընէ՝ թէ կրնայ առանց
առասպելաբանութեան հին պատմու-
թիւն մը գրուիլ . անով Հունաց և
Հռոմայեցւոց պատմիները քանի մը
տեղ օրբագրել , և տեղ տեղ հնութեն
և ընդհանուր պատմութեան վրայ
նոր լոյս ծագել , որ ուրիշ տեղէն ան-
կարելի է առնելլ :

Խորենացւոյն պատմութեան գլխա-
ւոր աղբիւրներն են առ , Ուարիթասայ
գրած պատմութիւնը || աղարշակ թա-
գաւորին հրամանով՝ որ Աինուէի
հին դիւաններէն հանեց . թէ , Վանի
մը ազգային և մէհենական պատմին-
եր , ինչպէս են Պ երուբնաս , Ու-
ղիւլ , Խուռոհրուտ , Պարդածան , և
այլն . թէ , () տար պատմիներ՝ արեւե-
լեան և արեւմտեան ազգերէ . թէ , Դի-
ւանական գրուածքներ՝ թէ թագաւ-
որաց և թէ առանձին իշխանաց . եւ ,
Պէանդութիւններ , ազգային երգեր ,
զանազան յիշատակարաններ :

Կ'սոչափ աղբիւրներէ հանած պատ-
մութիւնը կը ցուցընէ թէ Խորենա-
ցւոյն ջանքն էր ձմարիտ պատմու-

թիւն գրել, վասն զի բուն պատմութեան հոգին ալ ձշմարտութիւնն է . անոր համար ուր որ ուրիշ պատմիչներէն կը տարածայնի՝ յայտնի է որ աւելի ձշմարտանման և հիմայ կորսուած պատմաց հետեւր է, որոնց մէկ քանիին անունն ալ կը յիշէ . և թէ որ մէջը առասպելներ ալ կան հոն ինքն ալ կը վկայէ թէ ասոնք առասպելներ են . ոչ երբէք ձշմարտութիւնը շուքի տակ կը թողու՝ ինչպէս կ'ընեն հին Յունաց և Հռոմայեցւոց պատմիչները . անոր համար գաղղիացի մատենագիր մը կ'ըսէ . “ Այս ու բենացւոյն մէջ չհաւատալի բանին .., ալ հակառակիլը դժար է .. : Ի այց ափսոս որ աս բանիս լաւ ուշադրութիւն շընելով, և արևմտեան գաղափարներով նախապաշարուած՝ որ Խորենացին ալ արեելեան թանձր մատենագրաց կարգը դրեր էին, քանի մը չեղինակներ անոր ձշմարտութեանը դէմ տարակոյսներ հանեցին և վար զարկին, ինչպէս Ֆրերէ, Ո ոլնէյ, Ո իսքոնթի, և այն . թէ պէտ և շատ տեղ ալ գովելով անկէց վկայութիւն կը բերեն : Ո ոլնէյի հոգւով գրողին՝ որ իր իմաստութեանը վրայ չափէն աւելի վստահացած՝ չէ թէ միայն Ո ովկէս Խորենացիին պատմութիւնը՝ հապա Ո ովկէս մարգարէին գրածն ալ կ'ուրանայ, աւելորդ էր պատասխան տալ . բայց որովհետեւ աւելի բարեսէրներ ալ նոյնպիսի կարծիքներ ունեցեր են և կ'ունենան, համառօտիւ յիշեցընենք, որ առ Ռուրովին ծուռ է ան կարծիքը թէ Ո ովկէս արևմտեանները թողած՝ արեելեայց կը հետեւի . որովհետեւ ինքն իսկ Խորենացին պատմութեանը սկիզբը կը վկայէ թէ ընդհակառակին աւելի Յունաց գրուածներուն հետեւած է՝ անոնց աւելի ջանքով գրելուն համար . ասով յայտնի է, թէ Յուն ուր ալ որ Հիաղդէացւոց կամ Խորենուց կամ Պարսից հետեւր է՝ լաւ քննութեամք հետեւր է . դէ . Խորենացիին Յունաց մատենագիրներն ալ

մաղած ըլլալը յայտնի է յիշած մատենագիրներէն, որոնցմէ ոմանք կորսուած ըլլալով՝ չենք կրնար անոնցմէ առած բանին վրայ վճիռ աալ . ուր թողունք որ շատ տեղ տարակուսական բաներու համար շատ վկայութիւններ մէկտեղ կը բերէ Խորենացին, և կը բաղդատէ . յայտնի է որ շատ տեղ ալլաելեայն կ'ընէ աս բաղդատութիւնը . աս ալիրաւ է որ Խորենացւոյն մէկ խօսքէն շատ բան իմանալու է և խոր քննելու է . դէ, Խոչ որ վերը ըսինք, քիչ մը եւրոպական նախապաշարմունքն է որ Յունաց և Հռոմայեցւոց պատմիչները չափէն աւելի յարգի սեպած է, կամ թէ ըսեմ արևելեանները չափէն պակաս . իսկ Խորենացւոյն համար պէտք էր մտածել՝ որ թէ պէտ արեելցի, այլ ամենեին յունական կը թութեամբ վարժած՝ անոնց իմաստութեամբ վարժած՝ անոնց իմաստուններէն իր լեզուովը միայն տարբեր է, իսկ արեելեան բաններու տեղեկութեամբ՝ գերազանց, ինչպէս ինքն Ֆրերէ ալ կը հարկաւորի խոստովանիլ՝ թէ Խորենացին արևելցի ըլլալով՝ արևելեան բաններու աւելի տեղեակ է, և պատմութեան մէջ քանի մը բան կայ որ պէտք է իրմէ լոյս առնել, կամ Յունաց հետ բաղդատել . նէ, Ո սով չկարծեն Խորոպացիք թէ մենք ալ ազգասիրական նախապաշարմամբ Խորենացին անսխալ կը ձանչնանք . այսպիսի տարակոյս աստուածաշունչ գրոց վրայ միայն է որ չունինք . հապա Խորենացւոյն ջանքին, հմտութեանը և սրբութեանը վրայ նայելով կը վկայենք՝ թէ ոչ երբէք կամաւ սխալեր է, կամ առանց քննութեան դրեր է նաև ան բանները՝ որոնցմով կը տարածայնի ուրիշներէն . թերեւս տեղ տեղ իր ընտրութեանը մէջ սխալած է, զարմանք չէ, և ոչ այնչափ ամօթ՝ որչափ զինքը սըրբագրել ու զողներուն սխալմունքը :

Խորենացւոյն գլխաւոր պակսութիւնն է իրաւցընէ՝ ժամանակագրութիւն չընելը, որ այնպիսի գործքի մը

խիստ հարկաւոր էր, և առանց անոր շփոթութիւններ կը ծագին. ինքն որ այնպէս մտադրութեամբ քններ էր կտեսիասը, Դիոդորոսը, Աֆրիկանոսը, Յովսեպոսը, Խաւերիոսը, Կատուածանչին վրայ գրած մեկնութիւնները, և իր պատմութեան սկիզբը զանազան համեմատութիւններ կ'ընէ, ինչո՞ւ պատմութեան մէջ ալ չխառնեց՝ չգիտցուիր. թերեւ միտք ունէր գրելու, կամթէ գրած ալ ըլլայ ժամանակագրական ցանկ մը բոլոր պատմութեատեւէն :

Ճշմարտութեան հետ ունի Խորենացին ուրիշ հարկաւոր և լաւ յատկութիւններ ալ, ստոյգ հնչմունք արելեան անուանց, անկողմնասիրութիւն և արդար դատաստան. թերեւ իրեն նման պատմագիր մը չկայ որ ազգային հոգին արդարութեան հետ այնպէս լաւ միաբանած ըլլայ. կը սիրէ ազգը և շատ ալ, բայց ոչ երբեք պախարակելի գործքը առանց յանդիմանութեան կը թողու, ինչպէս և ոչ ալ առաքինին առանց գովութեան. այնպիսի դիպուածներու մէջ մէկ վըսեմ և ծանր կերպ մը կ'առնէ որ կարծես թէ անդիի աշխարհքին անայլայլութեանը մէջ դատողական աթռուի վրայ նստած է, բայց գեռ սիրու հայրենեացը վրայ կը բարախէ : Ճգդային և հին սովորութեանց տեղեկութիւն կուտայ . թէպէտ և ոչ որշափ կը փափաքէինք, բայց աս բանիս մէջ ալ շատերէ վար չմնար. և ինչպէս Հոմերոս ամէն ազգաց գաղափարներուն աղքիւր է, այսպէս ալ Խորենացին մեր ազգին պատմչաց և հնախօսաց աղքիւրն է եղած : Խրեն յատուկ է լակոնաբանութիւն, այսինքն կարձզուցուածք՝ բայց ճարտասանական ուժով, գեղեցիկ դարձուածք, աշխոյգ նմանութիւն մը, ախորժելի զուարձաբանութիւն մը, լաւ հայկաբանութիւններ, խելացի իմաստներ և խորհրդածութիւններ, որոնց մովքանի մը մթութեանց և հելլենաբար,

նութեանց պակսութիւնը կը լեցընէ, և այնչափ աւելի ներելի է աս բանիս մէջ՝ որչափ որ ինքն ալ կը խոստովանի՝ թէ ծերութեան, հիւանդութե և զանազան թարգմանութեց զբաղմունքով չկըրցաւ ուզածին պէս կոկել գրածը. բայց այնպիսի առթից մէջ այսչափ գեղեցիկ գրելը կը ցուցընէ իր մտքին սովորականէ վեր ոյժը և կատարելութիւնը, և չկընար մէկը այս վկայութիւնը ցտալիրեն, երբոր տեսնէ որ մէկ ժամու մէջ վարպետնկարչի պէս ուզած գրիչը կը շարժէ, երբեմն պէրծախօս, երբեմն նկարագիր, երբեմն ողբերգակ, երբեմն իմաստասէր, երբեմն սուրբ վարդապետ և մարդարէ. և իրեն լայն ձակտին վրայ ձառագայթած՝ Լիրոդոտոսի, Հոմերոսի, Պղատոնի հանձարը, և Խրեմիայի և Վրիստոսի լոյսը :

Ճրժան է որ Հայաստան նոր երախտագիտութեամբ մը նայի աս մարդուն վրայ, որ Ճշմարտապէս իրեն հայր եղաւ, և աղատեց իրեն անունը և փառքը ժամանակին զրկանքէն, ծուռ կարծիքներու զէնքերէն, և արելեան աննշան ազգաց կարգէն : Խորենացւոյն հետ փառաւորութիր Ուեկենասն ալ Ուահակ բազրատունին՝ որ այնպիսի օրհնեալ ձեռքի մը շարժիչ եղաւ, և անոր գրուածքին գլուխը արժանացաւ իրաւապէս իր անունը և գովեստը կարգալու :

Հ. Դ. Ս

1 Խորենացւոյն պատմութիւնը առջի անդամ թարգմանուեցաւ լատիներէն 1728ին Վիսթոնը սուած անդզիացի երկու եղայրներուն չանքովք. ասոնք աս պարծանքս ունին որ արևելքի ամենէն պատուական գրոց մէկը եւրոպեան տաճարը մոռցին : Ասկէ տասը տարի մը առաջ Լը-Վայեան առաջարձագլացիարէն թարգմանեց ու տպեց Փարիզ, և նորէն սրբագրելով կրկին տպեց 1841ին հոս Վենեաիկ : Հոս տպուեցաւ 1841ին խալերէն թարգմանութիւնն ալ ընտիր շարագրութեամբ, յառաջաբանութեամբ և ծանօթութիւններով : Գաղղիացի թարգմանիչն ալ 1845ին Փարիզ տպեց ընդարձակ ծանօթութիւններ Խորենացւոյն մէջ յիշուած յատուկ անուանց վեցայ 1809ին Յոհաննէս անունով Հայ սարկաւագ մը ուուսերէն թարգմանեց Խորենացին ու տպեց Փեթրպուրի :